ՀԱՅԿԱԿԱՆ

Տարեգրութիւն հայկական Թիֆլիս, Redaction „Hayk Ayr“ կամ Tiflis, Redaction „Hay-Dar“

Խմբագրութեան հասցէն՝ Թիֆլիս, Բէյլաքանի փող. № 6 տուն Ղազարեանցի։

Տարեգրութիւնը կ՚երեւի տարին 10 տոմարի, միայն մարտ՝ 6 տոմարի, ապրիլ՝ 3 թ.50 կ., մայիս՝ 1 թ., հունիս 5 կ.։

Տարեգրութեան գինը Ռուսիոյ մէջ (առանց օտար երկիրները ուղարկելու ծախքին) մէկ տարուան համար 9 ռուբլի, կէս տարուան համար 5 ռուբլի։

ՏԱՐԵԳՐՈՒԹԻՒՆ

Ա.

Տարեգրութեան մէջ պիտի գրուին՝

1) Հայոց եկեղեցւոյ պատմութիւնը։

2) Հայոց ազգային պատմութիւնը։

3) Հայոց աշխարհագրութիւնը։

4) Հայոց ազգագրութիւնը։

5) Հայոց վիճակագրութիւնը։

6) Հայոց գրականութեան պատմութիւնը։

7) Հայոց լեզուի քերականութիւնը։

8) Հայոց ազգային ընտանեկան կեանքի նկարագրութիւնը։

9) Հայոց ազգային ընդհանուր կեանքի նկարագրութիւնը։

10) Հայոց ազգային ընդհանուր կեանքի վերաբերութեամբ ուրիշ ազգերու հետ։

11) Հայոց ազգային ընդհանուր կեանքի վերաբերութեամբ ուրիշ ազգերու հետ։

12) Հայոց ազգային ընդհանուր կեանքի վերաբերութեամբ ուրիշ ազգերու հետ։

13) Հայոց ազգային ընդհանուր կեանքի վերաբերութեամբ ուրիշ ազգերու հետ։

14) Հայոց ազգային ընդհանուր կեանքի վերաբերութեամբ ուրիշ ազգերու հետ։

15) Հայոց ազգային ընդհանուր կեանքի վերաբերութեամբ ուրիշ ազգերու հետ։

16) Հայոց ազգային ընդհանուր կեանքի վերաբերութեամբ ուրիշ ազգերու հետ։

17) Հայոց ազգային ընդհանուր կեանքի վերաբերութեամբ ուրիշ ազգերու հետ։

18) Հայոց ազգային ընդհանուր կեանքի վերաբերութեամբ ուրիշ ազգերու հետ։

19) Հայոց ազգային ընդհանուր կեանքի վերաբերութեամբ ուրիշ ազգերու հետ։

20) Հայոց ազգային ընդհանուր կեանքի վերաբերութեամբ ուրիշ ազգերու հետ։

21) Հայոց ազգային ընդհանուր կեանքի վերաբերութեամբ ուրիշ ազգերու հետ։

22) Հայոց ազգային ընդհանուր կեանքի վերաբերութեամբ ուրիշ ազգերու հետ։

23) Հայոց ազգային ընդհանուր կեանքի վերաբերութեամբ ուրիշ ազգերու հետ։

24) Հայոց ազգային ընդհանուր կեանքի վերաբերութեամբ ուրիշ ազգերու հետ։

25) Հայոց ազգային ընդհանուր կեանքի վերաբերութեամբ ուրիշ ազգերու հետ։

26) Հայոց ազգային ընդհանուր կեանքի վերաբերութեամբ ուրիշ ազգերու հետ։

27) Հայոց ազգային ընդհանուր կեանքի վերաբերութեամբ ուրիշ ազգերու հետ։

28) Հայոց ազգային ընդհանուր կեանքի վերաբերութեամբ ուրիշ ազգերու հետ։

29) Հայոց ազգային ընդհանուր կեանքի վերաբերութեամբ ուրիշ ազգերու հետ։

30) Հայոց ազգային ընդհանուր կեանքի վերաբերութեամբ ուրիշ ազգերու հետ։

31) Հայոց ազգային ընդհանուր կեանքի վերաբերութեամբ ուրիշ ազգերու հետ։

32) Հայոց ազգային ընդհանուր կեանքի վերաբերութեամբ ուրիշ ազգերու հետ։

33) Հայոց ազգային ընդհանուր կեանքի վերաբերութեամբ ուրիշ ազգերու հետ։

34) Հայոց ազգային ընդհանուր կեանքի վերաբերութեամբ ուրիշ ազգերու հետ։

35) Հայոց ազգային ընդհանուր կեանքի վերաբերութեամբ ուրիշ ազգերու հետ։

36) Հայոց ազգային ընդհանուր կեանքի վերաբերութեամբ ուրիշ ազգերու հետ։

37) Հայոց ազգային ընդհանուր կեանքի վերաբերութեամբ ուրիշ ազգերու հետ։

38) Հայոց ազգային ընդհանուր կեանքի վերաբերութեամբ ուրիշ ազգերու հետ։

39) Հայոց ազգային ընդհանուր կեանքի վերաբերութեամբ ուրիշ ազգերու հետ։

40) Հայոց ազգային ընդհանուր կեանքի վերաբերութեամբ ուրիշ ազգերու հետ։

41) Հայոց ազգային ընդհանուր կեանքի վերաբերութեամբ ուրիշ ազգերու հետ։

42) Հայոց ազգային ընդհանուր կեանքի վերաբերութեամբ ուրիշ ազգերու հետ։

43) Հայոց ազգային ընդհանուր կեանքի վերաբերութեամբ ուրիշ ազգերու հետ։

44) Հայոց ազգային ընդհանուր կեանքի վերաբերութեամբ ուրիշ ազգերու հետ։

45) Հայոց ազգային ընդհանուր կեանքի վերաբերութեամբ ուրիշ ազգերու հետ։

46) Հայոց ազգային ընդհանուր կեանքի վերաբերութեամբ ուրիշ ազգերու հետ։

47) Հայոց ազգային ընդհանուր կեանքի վերաբերութեամբ ուրիշ ազգերու հետ։

48) Հայոց ազգային ընդհանուր կեանքի վերաբերութեամբ ուրիշ ազգերու հետ։

49) Հայոց ազգային ընդհանուր կեանքի վերաբերութեամբ ուրիշ ազգերու հետ։

50) Հայոց ազգային ընդհանուր կեանքի վերաբերութեամբ ուրիշ ազգերու հետ։

51) Հայոց ազգային ընդհանուր կեանքի վերաբերութեամբ ուրիշ ազգերու հետ։

52) Հայոց ազգային ընդհանուր կեանքի վերաբերութեամբ ուրիշ ազգերու հետ։

53) Հայոց ազգային ընդհանուր կեանքի վերաբերութեամբ ուրիշ ազգերու հետ։

54) Հայոց ազգային ընդհանուր կեանքի վերաբերութեամբ ուրիշ ազգերու հետ։

55) Հայոց ազգային ընդհանուր կեանքի վերաբերութեամբ ուրիշ ազգերու հետ։

56) Հայոց ազգային ընդհանուր կեանքի վերաբերութեամբ ուրիշ ազգերու հետ։

57) Հայոց ազգային ընդհանուր կեանքի վերաբերութեամբ ուրիշ ազգերու հետ։

58) Հայոց ազգային ընդհանուր կեանքի վերաբերութեամբ ուրիշ ազգերու հետ։

59) Հայոց ազգային ընդհանուր կեանքի վերաբերութեամբ ուրիշ ազգերու հետ։

60) Հայոց ազգային ընդհանուր կեանքի վերաբերութեամբ ուրիշ ազգերու հետ։

61) Հայոց ազգային ընդհանուր կեանքի վերաբերութեամբ ուրիշ ազգերու հետ։

62) Հայոց ազգային ընդհանուր կեանքի վերաբերութեամբ ուրիշ ազգերու հետ։

63) Հայոց ազգային ընդհանուր կեանքի վերաբերութեամբ ուրիշ ազգերու հետ։

64) Հայոց ազգային ընդհանուր կեանքի վերաբերութեամբ ուրիշ ազգերու հետ։

65) Հայոց ազգային ընդհանուր կեանքի վերաբերութեամբ ուրիշ ազգերու հետ։

66) Հայոց ազգային ընդհանուր կեանքի վերաբերութեամբ ուրիշ ազգերու հետ։

67) Հայոց ազգային ընդհանուր կեանքի վերաբերութեամբ ուրիշ ազգերու հետ։

68) Հայոց ազգային ընդհանուր կեանքի վերաբերութեամբ ուրիշ ազգերու հետ։

69) Հայոց ազգային ընդհանուր կեանքի վերաբերութեամբ ուրիշ ազգերու հետ։

70) Հայոց ազգային ընդհանուր կեանքի վերաբերութեամբ ուրիշ ազգերու հետ։

71) Հայոց ազգային ընդհանուր կեանքի վերաբերութեամբ ուրիշ ազգերու հետ։

72) Հայոց ազգային ընդհանուր կեանքի վերաբերութեամբ ուրիշ ազգերու հետ։

73) Հայոց ազգային ընդհանուր կեանքի վերաբերութեամբ ուրիշ ազգերու հետ։

74) Հայոց ազգային ընդհանուր կեանքի վերաբերութեամբ ուրիշ ազգերու հետ։

75) Հայոց ազգային ընդհանուր կեանքի վերաբերութեամբ ուրիշ ազգերու հետ։

76) Հայոց ազգային ընդհանուր կեանքի վերաբերութեամբ ուրիշ ազգերու հետ։

77) Հայոց ազգային ընդհանուր կեանքի վերաբերութեամբ ուրիշ ազգերու հետ։

78) Հայոց ազգային ընդհանուր կեանքի վերաբերութեամբ ուրիշ ազգերու հետ։

79) Հայոց ազգային ընդհանուր կեանքի վերաբերութեամբ ուրիշ ազգերու հետ։

80) Հայոց ազգային ընդհանուր կեանքի վերաբերութեամբ ուրիշ ազգերու հետ։

81) Հայոց ազգային ընդհանուր կեանքի վերաբերութեամբ ուրիշ ազգերու հետ։

82) Հայոց ազգային ընդհանուր կեանքի վերաբերութեամբ ուրիշ ազգերու հետ։

83) Հայոց ազգային ընդհանուր կեանքի վերաբերութեամբ ուրիշ ազգերու հետ։

84) Հայոց ազգային ընդհանուր կեանքի վերաբերութեամբ ուրիշ ազգերու հետ։

85) Հայոց ազգային ընդհանուր կեանքի վերաբերութեամբ ուրիշ ազգերու հետ։

86) Հայոց ազգային ընդհանուր կեանքի վերաբերութեամբ ուրիշ ազգերու հետ։

87) Հայոց ազգային ընդհանուր կեանքի վերաբերութեամբ ուրիշ ազգերու հետ։

88) Հայոց ազգային ընդհանուր կեանքի վերաբերութեամբ ուրիշ ազգերու հետ։

89) Հայոց ազգային ընդհանուր կեանքի վերաբերութեամբ ուրիշ ազգերու հետ։

90) Հայոց ազգային ընդհանուր կեանքի վերաբերութեամբ ուրիշ ազգերու հետ։

91) Հայոց ազգային ընդհանուր կեանքի վերաբերութեամբ ուրիշ ազգերու հետ։

92) Հայոց ազգային ընդհանուր կեանքի վերաբերութեամբ ուրիշ ազգերու հետ։

93) Հայոց ազգային ընդհանուր կեանքի վերաբերութեամբ ուրիշ ազգերու հետ։

94) Հայոց ազգային ընդհանուր կեանքի վերաբերութեամբ ուրիշ ազգերու հետ։

95) Հայոց ազգային ընդհանուր կեանքի վերաբերութեամբ ուրիշ ազգերու հետ։

96) Հայոց ազգային ընդհանուր կեանքի վերաբերութեամբ ուրիշ ազգերու հետ։

97) Հայոց ազգային ընդհանուր կեանքի վերաբերութեամբ ուրիշ ազգերու հետ։

98) Հայոց ազգային ընդհանուր կեանքի վերաբերութեամբ ուրիշ ազգերու հետ։

99) Հայոց ազգային ընդհանուր կեանքի վերաբերութեամբ ուրիշ ազգերու հետ։

100) Հայոց ազգային ընդհանուր կեանքի վերաբերութեամբ ուրիշ ազգերու հետ։

Բ.

Տարեգրութեան մէջ պիտի գրուին՝

1) Հայոց եկեղեցւոյ պատմութիւնը։

2) Հայոց ազգային պատմութիւնը։

3) Հայոց աշխարհագրութիւնը։

4) Հայոց ազգագրութիւնը։

5) Հայոց վիճակագրութիւնը։

6) Հայոց գրականութեան պատմութիւնը։

7) Հայոց լեզուի քերականութիւնը։

8) Հայոց ազգային ընտանեկան կեանքի նկարագրութիւնը։

9) Հայոց ազգային ընդհանուր կեանքի նկարագրութիւնը։

10) Հայոց ազգային ընդհանուր կեանքի վերաբերութեամբ ուրիշ ազգերու հետ։

11) Հայոց ազգային ընդհանուր կեանքի վերաբերութեամբ ուրիշ ազգերու հետ։

12) Հայոց ազգային ընդհանուր կեանքի վերաբերութեամբ ուրիշ ազգերու հետ։

13) Հայոց ազգային ընդհանուր կեանքի վերաբերութեամբ ուրիշ ազգերու հետ։

14) Հայոց ազգային ընդհանուր կեանքի վերաբերութեամբ ուրիշ ազգերու հետ։

15) Հայոց ազգային ընդհանուր կեանքի վերաբերութեամբ ուրիշ ազգերու հետ։

16) Հայոց ազգային ընդհանուր կեանքի վերաբերութեամբ ուրիշ ազգերու հետ։

17) Հայոց ազգային ընդհանուր կեանքի վերաբերութեամբ ուրիշ ազգերու հետ։

18) Հայոց ազգային ընդհանուր կեանքի վերաբերութեամբ ուրիշ ազգերու հետ։

19) Հայոց ազգային ընդհանուր կեանքի վերաբերութեամբ ուրիշ ազգերու հետ։

20) Հայոց ազգային ընդհանուր կեանքի վերաբերութեամբ ուրիշ ազգերու հետ։

21) Հայոց ազգային ընդհանուր կեանքի վերաբերութեամբ ուրիշ ազգերու հետ։

22) Հայոց ազգային ընդհանուր կեանքի վերաբերութեամբ ուրիշ ազգերու հետ։

23) Հայոց ազգային ընդհանուր կեանքի վերաբերութեամբ ուրիշ ազգերու հետ։

24) Հայոց ազգային ընդհանուր կեանքի վերաբերութեամբ ուրիշ ազգերու հետ։

25) Հայոց ազգային ընդհանուր կեանքի վերաբերութեամբ ուրիշ ազգերու հետ։

26) Հայոց ազգային ընդհանուր կեանքի վերաբերութեամբ ուրիշ ազգերու հետ։

27) Հայոց ազգային ընդհանուր կեանքի վերաբերութեամբ ուրիշ ազգերու հետ։

28) Հայոց ազգային ընդհանուր կեանքի վերաբերութեամբ ուրիշ ազգերու հետ։

29) Հայոց ազգային ընդհանուր կեանքի վերաբերութեամբ ուրիշ ազգերու հետ։

30) Հայոց ազգային ընդհանուր կեանքի վերաբերութեամբ ուրիշ ազգերու հետ։

31) Հայոց ազգային ընդհանուր կեանքի վերաբերութեամբ ուրիշ ազգերու հետ։

32) Հայոց ազգային ընդհանուր կեանքի վերաբերութեամբ ուրիշ ազգերու հետ։

33) Հայոց ազգային ընդհանուր կեանքի վերաբերութեամբ ուրիշ ազգերու հետ։

34) Հայոց ազգային ընդհանուր կեանքի վերաբերութեամբ ուրիշ ազգերու հետ։

35) Հայոց ազգային ընդհանուր կեանքի վերաբերութեամբ ուրիշ ազգերու հետ։

36) Հայոց ազգային ընդհանուր կեանքի վերաբերութեամբ ուրիշ ազգերու հետ։

37) Հայոց ազգային ընդհանուր կեանքի վերաբերութեամբ ուրիշ ազգերու հետ։

38) Հայոց ազգային ընդհանուր կեանքի վերաբերութեամբ ուրիշ ազգերու հետ։

39) Հայոց ազգային ընդհանուր կեանքի վերաբերութեամբ ուրիշ ազգերու հետ։

40) Հայոց ազգային ընդհանուր կեանքի վերաբերութեամբ ուրիշ ազգերու հետ։

41) Հայոց ազգային ընդհանուր կեանքի վերաբերութեամբ ուրիշ ազգերու հետ։

42) Հայոց ազգային ընդհանուր կեանքի վերաբերութեամբ ուրիշ ազգերու հետ։

43) Հայոց ազգային ընդհանուր կեանքի վերաբերութեամբ ուրիշ ազգերու հետ։

44) Հայոց ազգային ընդհանուր կեանքի վերաբերութեամբ ուրիշ ազգերու հետ։

45) Հայոց ազգային ընդհանուր կեանքի վերաբերութեամբ ուրիշ ազգերու հետ։

46) Հայոց ազգային ընդհանուր կեանքի վերաբերութեամբ ուրիշ ազգերու հետ։

47) Հայոց ազգային ընդհանուր կեանքի վերաբերութեամբ ուրիշ ազգերու հետ։

48) Հայոց ազգային ընդհանուր կեանքի վերաբերութեամբ ուրիշ ազգերու հետ։

49) Հայոց ազգային ընդհանուր կեանքի վերաբերութեամբ ուրիշ ազգերու հետ։

50) Հայոց ազգային ընդհանուր կեանքի վերաբերութեամբ ուրիշ ազգերու հետ։

51) Հայոց ազգային ընդհանուր կեանքի վերաբերութեամբ ուրիշ ազգերու հետ։

52) Հայոց ազգային ընդհանուր կեանքի վերաբերութեամբ ուրիշ ազգերու հետ։

53) Հայոց ազգային ընդհանուր կեանքի վերաբերութեամբ ուրիշ ազգերու հետ։

54) Հայոց ազգային ընդհանուր կեանքի վերաբերութեամբ ուրիշ ազգերու հետ։

55) Հայոց ազգային ընդհանուր կեանքի վերաբերութեամբ ուրիշ ազգերու հետ։

56) Հայոց ազգային ընդհանուր կեանքի վերաբերութեամբ ուրիշ ազգերու հետ։

57) Հայոց ազգային ընդհանուր կեանքի վերաբերութեամբ ուրիշ ազգերու հետ։

58) Հայոց ազգային ընդհանուր կեանքի վերաբերութեամբ ուրիշ ազգերու հետ։

59) Հայոց ազգային ընդհանուր կեանքի վերաբերութեամբ ուրիշ ազգերու հետ։

60) Հայոց ազգային ընդհանուր կեանքի վերաբերութեամբ ուրիշ ազգերու հետ։

61) Հայոց ազգային ընդհանուր կեանքի վերաբերութեամբ ուրիշ ազգերու հետ։

62) Հայոց ազգային ընդհանուր կեանքի վերաբերութեամբ ուրիշ ազգերու հետ։

63) Հայոց ազգային ընդհանուր կեանքի վերաբերութեամբ ուրիշ ազգերու հետ։

64) Հայոց ազգային ընդհանուր կեանքի վերաբերութեամբ ուրիշ ազգերու հետ։

65) Հայոց ազգային ընդհանուր կեանքի վերաբերութեամբ ուրիշ ազգերու հետ։

66) Հայոց ազգային ընդհանուր կեանքի վերաբերութեամբ ուրիշ ազգերու հետ։

67) Հայոց ազգային ընդհանուր կեանքի վերաբերութեամբ ուրիշ ազգերու հետ։

68) Հայոց ազգային ընդհանուր կեանքի վերաբերութեամբ ուրիշ ազգերու հետ։

69) Հայոց ազգային ընդհանուր կեանքի վերաբերութեամբ ուրիշ ազգերու հետ։

70) Հայոց ազգային ընդհանուր կեանքի վերաբերութեամբ ուրիշ ազգերու հետ։

71) Հայոց ազգային ընդհանուր կեանքի վերաբերութեամբ ուրիշ ազգերու հետ։

72) Հայոց ազգային ընդհանուր կեանքի վերաբերութեամբ ուրիշ ազգերու հետ։

73) Հայոց ազգային ընդհանուր կեանքի վերաբերութեամբ ուրիշ ազգերու հետ։

74) Հայոց ազգային ընդհանուր կեանքի վերաբերութեամբ ուրիշ ազգերու հետ։

75) Հայոց ազգային ընդհանուր կեանքի վերաբերութեամբ ուրիշ ազգերու հետ։

76) Հայոց ազգային ընդհանուր կեանքի վերաբերութեամբ ուրիշ ազգերու հետ։

77) Հայոց ազգային ընդհանուր կեանքի վերաբերութեամբ ուրիշ ազգերու հետ։

78) Հայոց ազգային ընդհանուր կեանքի վերաբերութեամբ ուրիշ ազգերու հետ։

79) Հայոց ազգային ընդհանուր կեանքի վերաբերութեամբ ուրիշ ազգերու հետ։

80) Հայոց ազգային ընդհանուր կեանքի վերաբերութեամբ ուրիշ ազգերու հետ։

81) Հայոց ազգային ընդհանուր կեանքի վերաբերութեամբ ուրիշ ազգերու հետ։

82) Հայոց ազգային ընդհանուր կեանքի վերաբերութեամբ ուրիշ ազգերու հետ։

83) Հայոց ազգային ընդհանուր կեանքի վերաբերութեամբ ուրիշ ազգերու հետ։

84) Հայոց ազգային ընդհանուր կեանքի վերաբերութեամբ ուրիշ ազգերու հետ։

85) Հայոց ազգային ընդհանուր կեանքի վերաբերութեամբ ուրիշ ազգերու հետ։

86) Հայոց ազգային ընդհանուր կեանքի վերաբերութեամբ ուրիշ ազգերու հետ։

87) Հայոց ազգային ընդհանուր կեանքի վերաբերութեամբ ուրիշ ազգերու հետ։

88) Հայոց ազգային ընդհանուր կեանքի վերաբերութեամբ ուրիշ ազգերու հետ։

89) Հայոց ազգային ընդհանուր կեանքի վերաբերութեամբ ուրիշ ազգերու հետ։

90) Հայոց ազգային ընդհանուր կեանքի վերաբերութեամբ ուրիշ ազգերու հետ։

91) Հայոց ազգային ընդհանուր կեանքի վերաբերութեամբ ուրիշ ազգերու հետ։

92) Հայոց ազգային ընդհանուր կեանքի վերաբերութեամբ ուրիշ ազգերու հետ։

93) Հայոց ազգային ընդհանուր կեանքի վերաբերութեամբ ուրիշ ազգերու հետ։

94) Հայոց ազգային ընդհանուր կեանքի վերաբերութեամբ ուրիշ ազգերու հետ։

95) Հայոց ազգային ընդհանուր կեանքի վերաբերութեամբ ուրիշ ազգերու հետ։

96) Հայոց ազգային ընդհանուր կեանքի վերաբերութեամբ ուրիշ ազգերու հետ։

97) Հայոց ազգային ընդհանուր կեանքի վերաբերութեամբ ուրիշ ազգերու հետ։

98) Հայոց ազգային ընդհանուր կեանքի վերաբերութեամբ ուրիշ ազգերու հետ։

99) Հայոց ազգային ընդհանուր կեանքի վերաբերութեամբ ուրիշ ազգերու հետ։

100) Հայոց ազգային ընդհանուր կեանքի վերաբերութեամբ ուրիշ ազգերու հետ։

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

—

Տարեգիրք.

Ֆրանկո.—Լուրեր։

Հրատարակութիւն.—Հայկական գիրքերու հրատարակութիւն։ Օգնութիւն հայկական գրքերու հրատարակութեան։

Հայկական գիրքերու հրատարակութիւն։—Հայկական գիրքերու հրատարակութիւն։—Հայկական գիրքերու հրատարակութիւն։—Հայկական գիրքերու հրատարակութիւն։—Հայկական գիրքերու հրատարակութիւն։

—

ԳՐԱԽՕՍՈՒԹԻՒՆ

Ինչո՞ւ համար մեր ազգայինները այնքան քիչ կը գրախօսեն մեր գրքերը։ Ինչո՞ւ համար մեր գրքերը չեն գրախօսուիր

տեսնում էին և դառն ցավով օրէ օր
նորի հետ հին ընկերներին թողնում
յետևում։ Ցաւալի է, որ երկրագործական
գործիքների կատարելագործման
մասին մեր գիւղերում այնքան քիչ
է հոգում։ Ամէն մի գիւղում պէտք
է լինի մի հատ գոնէ կատարելագործուած
գութան, որ ցոյց տայ գիւղացուն
հողը ինչպէս պէտք է մշակել։
Ինչ-որ մի գիւղում պէտք է լինի
մի հատ գոնէ կատարելագործուած
սայլ, որ ցոյց տայ գիւղացուն
ինչպէս պէտք է շինել սայլը։ Ինչ-որ
մի գիւղում պէտք է լինի մի հատ
գոնէ կատարելագործուած ջրաղաց,
որ ցոյց տայ գիւղացուն ինչպէս
պէտք է շինել ջրաղացը։ Ինչ-որ մի
գիւղում պէտք է լինի մի հատ գոնէ
կատարելագործուած հնձան, որ ցոյց
տայ գիւղացուն ինչպէս պէտք է
շինել հնձանը։ Ինչ-որ մի գիւղում
պէտք է լինի մի հատ գոնէ կատարելագործուած
մեղուանոց, որ ցոյց
տայ գիւղացուն ինչպէս պէտք է
պահել մեղուները։ Ինչ-որ մի գիւղում
պէտք է լինի մի հատ գոնէ կատարելագործուած
ոչխարանոց, որ ցոյց
տայ գիւղացուն ինչպէս պէտք է
պահել ոչխարները։ Ինչ-որ մի գիւղում
պէտք է լինի մի հատ գոնէ կատարելագործուած
ձիանոց, որ ցոյց
տայ գիւղացուն ինչպէս պէտք է
պահել ձիերը։ Ինչ-որ մի գիւղում
պէտք է լինի մի հատ գոնէ կատարելագործուած
գոմ, որ ցոյց տայ
գիւղացուն ինչպէս պէտք է պահել
կովերը։ Ինչ-որ մի գիւղում պէտք
է լինի մի հատ գոնէ կատարելագործուած
ախոռ, որ ցոյց տայ
գիւղացուն ինչպէս պէտք է պահել
ձիերը։ Ինչ-որ մի գիւղում պէտք է
լինի մի հատ գոնէ կատարելագործուած
հաւանոց, որ ցոյց տայ
գիւղացուն ինչպէս պէտք է պահել
հաւերը։ Ինչ-որ մի գիւղում պէտք է
լինի մի հատ գոնէ կատարելագործուած
ճանապարհ, որ ցոյց տայ
գիւղացուն ինչպէս պէտք է շինել
ճանապարհները։ Ինչ-որ մի գիւղում
պէտք է լինի մի հատ գոնէ կատարելագործուած
կամուրջ, որ ցոյց տայ
գիւղացուն ինչպէս պէտք է շինել
կամուրջները։ Ինչ-որ մի գիւղում
պէտք է

ՊԱՏՄԱԿԱՆ ՓՈՔՐԻԿՆԵՐ

ՊԱՏՄՈՒԹԻՒՆ ՓՈՔՐԻԿ ՄԱՐԴՈՒ

(«Նոր-Դար»-ի թղթակցին)

Պատմութիւն փոքրիկ մարդու, որ ապրեցաւ իր մանկութիւնը, ինչպէս ամէն մանուկ, ուրախ ու անհոգ, ինչպէս ամէն մանուկ, որ ծնած է ազատ ու երջանիկ ընտանիքի մէջ, ինչպէս ամէն մանուկ, որ ունի հայր ու մայր, որոնք կը սիրեն զինք, կը հոգան իր մասին, կը պաշտպանեն զինք ամէն վտանգէ, ամէն չարիքէ, ամէն ցաւէ։

Փոքրիկ մարդը ապրեցաւ իր մանկութիւնը, ինչպէս ամէն մանուկ, ուրախ ու անհոգ, ինչպէս ամէն մանուկ, որ ծնած է ազատ ու երջանիկ ընտանիքի մէջ, ինչպէս ամէն մանուկ, որ ունի հայր ու մայր, որոնք կը սիրեն զինք, կը հոգան իր մասին, կը պաշտպանեն զինք ամէն վտանգէ, ամէն չարիքէ, ամէն ցաւէ։

Ան նոյն օրէն, երբ սկսաւ ծաւալ ճանաչել շրջապատող իրերը, նկատեց, որ ինքը ունի մայր ու հայր, որոնք կը սիրեն զինք, կը հոգան իր մասին, կը պաշտպանեն զինք ամէն վտանգէ, ամէն չարիքէ, ամէն ցաւէ։ Ան նկատեց, որ ինքը ունի մայր ու հայր, որոնք կը սիրեն զինք, կը հոգան իր մասին, կը պաշտպանեն զինք ամէն վտանգէ, ամէն չարիքէ, ամէն ցաւէ։ Ան նկատեց, որ ինքը ունի մայր ու հայր, որոնք կը սիրեն զինք, կը հոգան իր մասին, կը պաշտպանեն զինք ամէն վտանգէ, ամէն չարիքէ, ամէն ցաւէ։

Փոքրիկ մարդը ապրեցաւ իր մանկութիւնը, ինչպէս ամէն մանուկ, ուրախ ու անհոգ, ինչպէս ամէն մանուկ, որ ծնած է ազատ ու երջանիկ ընտանիքի մէջ, ինչպէս ամէն մանուկ, որ ունի հայր ու մայր, որոնք կը սիրեն զինք, կը հոգան իր մասին, կը պաշտպանեն զինք ամէն վտանգէ, ամէն չարիքէ, ամէն ցաւէ։

Ան նոյն օրէն, երբ սկսաւ ծաւալ ճանաչել շրջապատող իրերը,

լու մասին։ Անգլիական և ամերիկեան ներկայացուցիչները պնդում են, որ ոսոիկանութիւնը բաղկացած լինի ոչ զինուորներից և չգոնուի զօրաբանակի սպաների իշխանութեան տակ, որովհետև այդ սպաները կարող են յետս կոչուել հարկաւոր րոպէին։ Ճատերը դէմ են դեսպանական թաղի ամրացմանը և խորհուրդ են տալիս մտածել այդ որոշման մասին, որն արգելունքին խանգարում է Պեկին վերադառնալ։ Չինաստանի ֆինանսական մի ջոցները քննող դեսպաններից կազմուած յանձնաժողովը մանրամասն տեղեկութիւնները հաւաքելով, ասում են, բացայայտել է, թէ պետական եկամուտները կարելի է այնպէս աւելացնել և ծախքերը էլ այնպէս կրճատել, որ վարձատրութեան հատուցումը կարող կլինի կատարուել 20 տարուայ ընթացքում։

—Ուաշինգտոնում պնդում են, որ Գերմանիայի Չինաստանից պահանջած վարձատրութիւնը հասնում է 60 միլիոն դոլլարի։

—Բուլղարական արտաքին գործերի մինիստրն ազգային ժողովում ուղերձի քննութեան ժամանակ ի նկատի կացոյց, թէ անհրաժեշտ է լաւ յարաբերութիւնները պահպանել բոլոր պետութիւնների հետ։ Ճառախօսն ուրախութեամբ մատնանիշ արաւ, որ Բուլղարիան մերձեցել է Սերբիային և բարեկամական յարաբերութիւններ են հաստատուած Ռումինիայի հետ։ Մինիստրը յանկութիւն յայտնեց, որ Թիւրքիան, ի նկատի ունենալով որ Բուլղարիան ազնուութեամբ կատարում է իւր պարտաւորութիւնները իւր վերաբերմամբ, նոյնպէս կատարի իւր պարտաւորութիւնները Բերլինի դաշնագրի վերաբերմամբ։

Խմբագիրը հրատարակիչ՝
ՍՊԱՆԴԱՐ ՍՊԱՆԴԱՐԵԱՆ

ՊԵՏԵՐԲՈՒՐԴԻ ԲՈՐՍԱՆ

Պետերբուրգ, 13 մարտի

Վեքսէլի կուրսը երեք ամսով

Լոնդոնի վրայ 10 ֆունտ ստեր. համար 93,70
Բերլինի վրայ 100 մարկի համար. 45,85
Պարիզի „ 100 ֆրանկի „ 37,30

Վեքսէլի կուրսը չէքերով.

Լոնդոնի վրայ. 94,65,
Բերլինի „ 46,30
Պարիզի „ 37,57½
Բորսային դիսկոնտը. . . . 5¼—7⅛%
4% պետական ռենտ. . . . 96 ստկ.
4% ներքին 2, 3, 4 փոխառ. 1891 թ. . . . . —
4½% ներքին 2, 3, 4 փոխառ. 1893 թ. . . . . 100⅝% ծախ.
4½ ազն. կալ. բանկի գրաւթղ. 96 ստկ.
5% առաջին ներքին խաղարկ. փոխառութ. 1864 թ. . . 345⅛ ստկ.
5% երկրորդ ներքին խաղարկ. փոխառութ. 1866 թ. . . 287 ստկ.
5% ազն. կալ. բանկի խաղարկ. գրաւթղթերը. . . . . 321 ստկ.
3½% պետ. ազն. կալ. բանկի գրաւթ. . . . . 89⅛ գն.
5% ոսկու ռենտը 1884 թ. —
Թիֆլիսի քաղ. վարկի ընկ. . 95½
Օբլիգացիաները . . . . . 95 ծախ.
Թիֆլիսի կալ. բանկի 5% գրաւ. 93 ծախ.
Ռութչիսի „ „ 6% „ — ծախ.
„ „ „ 5% „ 93 գն.

Բորսայի տրամադրութիւնը խիստ ամուր է, բայց վերջը մեղմ։

ՏԵՂԵԿԱՏՈՒ

—

ԱՆԴՐԿՈՎԿԱՍԵԱՆ ԵՐԿԱԹՈՒՂԻ

[Ժամերը նշանակում են Պետերբուրգի ժամանակը, փակագծերի մէջ—Թիֆլիսի ժամանակը)

—

Արագընթաց գնացքը № 2 Թիֆլիսից Բագու մեկնում է (չարաթը մի անգամ, չորեքչաբթի օրերը) 7 ժ. 56 ր. (8 ժ. 54 ր.) առ., հասնում է Բագու 9 ժ. (9 ժ. 58 ր.) երեկոյեան։

Արագընթաց գնացքը № 1 Բագուից Թիֆլիս մեկնում է 6 ժ. 50 ր. (7 ժ. 48 ր.) առ., Թիֆլիս հասնում է 8 ժ. 12 ր. (9 ժ. 10 ր.) երեկոյեան։

Պոստային գնացքը № 3 Բագուից Թիֆլիս մեկնում է 11 ժ. 15 ր. 12 ժ. 13 ր.) երեկոյեան, Թիֆլիս հասնում է 5 ժ. 35 ր. (6 ժ. 33 ր.) ցերեկուայ. Թիֆլիսից Բաթում մեկնում է 6 ժ. 30 ր. (7 ժ. 28 ր.) երեկոյեան, Բաթում հասնում է 7 ժ. 10 ր. (8 ժ. 08 ր.) առ.։

Մարգատար գնացքը № 5 Բագուից Թիֆլիս մեկնում է 3 ժ. 5 ր. (4 ժ. 3 ր.) ցերեկուայ, Թիֆլիս հասնում է 8 ժ. 23 ր. (9 ժ. 21 ր.) առ., Թիֆլիսից Բաթում մեկնում է 9 ժ. 3 ր. (10 ժ. 1 ր.) առ., Բաթում հասնում է 9 ժ. 11 ր. (10 ժ. 9 ր.) երեկոյեան։

Մարգատար գնացքը № 6 Բաթումից Թիֆլիս մեկնում է 8 ժ. 56 ր. (9 ժ. 54 ր.) առ., Թիֆլիս հասնում է 8 ժ. 42 ր. (9 ժ. 40 ր.) երեկոյեան։

Թիֆլիսից Բագու մեկնում է 9 ժ. 22 ր. (10 ժ. 20 ր.) երեկոյեան, Բագու հասնում է 1 ժ. 25 ր. (2 ժ. 23 ր.) ցերեկուայ։

Պոստային գնացքը № 4 Բաթումից Թիֆլիս մեկնում է 10 ժ. 4) ր. (11 ժ. 45 ր.) երեկոյեան, Թիֆլիս հասնում է 11 ժ. 18 ր. (12 ժ. 16 ր.) առ., Թիֆլիսից Բագու մեկնում է 12 ժ. 36 ր. (1 ժ. 34 ր.) ցերեկուայ, Բագու հասնում է 7 ժ. (7 ժ. 58 ր.) առ.։

Թիֆլիսից Կարս մեկնում է 10 ժ. (10 ժ. 58 ր.) երեկոյեան, հասնում է Ղարաքիլիսա—5 ժ. 4 ր. (6 ժ. 2 ր.) առ., Ալէքսանդրապոլ—8 ժ. 27 ր. (9 ժ. 25 ր.) առ., Կարս—12 ժ. 23 ր. (1 ժ. 21 ր.) ցերեկուայ։

Կարսից մեկնում է 4 ժ. 12 ր. 6 ժ. 10 ր.) ցերեկուայ, հասնում է Ա. լէքսանդրապոլ—7 ժ. 40 ր. (8 ժ. 38 ր.) երեկոյեան, Ղարաքիլիսա—11 ժ. (11 ժ. 58 ր.) գիշերուայ, Թիֆլիս—5 ժ. 15 ր. (7 ժ. 13 ր.)։

ՅԱՅՏԱՐԱՐՈՒԹԻՒՆՆԵՐ

ՀՐԱՒԷՐ

Մարտի 18-ին, կիրակի առաւօտեան ժամը 10 ին Սուրբ Մինաս եկեղեցում ժողով է լինելու, նոր երէցփոխան ընտրելու, ուստի սրանով մեծապատիւ պ.պ. ծխերն առաջին անգամ հրաւիրում են ներկայ լինել յիշեալ եկեղեցումն ընտրութեանը մասնակցելու։

Դործակալ ը. մասին Թիֆլիսի
Դրիգոր աւագ քահանայ Մանդակունի

ՀՐԱՒԷՐ

Սրանով յարգոյաբար երկրորդ անգամ լինդրում եմ Թիֆլիսի Բեթդէհէմ ս. Աստուածածին եկեղեցու բարեպաշտ ծխականներին՝ չնորհ բերել եկեղեցին, ամսոյս 18 ին, առաջիկայ կիրակի օրը, 12 ժամին, նախ՝ պ. երէցփոխանի անցեալ 1900 թ. եկեղեցական հաշիւները տեսնելու, և երկրորդ՝ երէցփոխանի ընտրութիւն անելու։

Դործակալ ա. մ. եկ. Թիֆլիսի
Զաքարիա քահանայ Զարդիեան
(577) 2—1

ՀՐԱՒԷՐ

Մարտի 18 ին, կիրակի առաւօտեան ժամը 12 ին Էչմիածնեցւոց սուրբ Գէորգ եկեղեցումը ժողով է լինելու, նոր երէցփոխան ընտրելու, ուստի սրանով մեծապատիւ պ.պ. ծխերն առաջին անգամ հրաւիրում են ներկայ լինել յիշեալ եկեղեցումն ընտրութեանը մասնակցելու։

Դործակալ ը. մասին Թիֆլիսի
Դրիգոր աւագ քահանայ Մանդակունի
(574) 3—2

ՀՐԱՒԱՐ Է

ՅՐԻԶ

Պարտքերին ծանօթանալու համար դիմել «Նոր-Դար»-ի վարչութեան։

Հոյս տեսաւ

Դր. Վ. ԹՈՒՄԱՆՑԻ և Ն. ԹՈՓՉԱՆԻ

«DIE SOZIAL-ÖKONOMISCHE TÜRKEI»

աշխատութիւնը

ԳԻՆԸ 2 ՄԱՐԿ

Դիմել՝—Berlin, VerlagshandlungR. Prager NW. 7. 5—4

ԱՐՏԻՍՏԻԿ ԸՆԿ. ԹԱՏՐՈՆՈՒՄ

Ուրբաթ, մարտի 16-ին

Բազուի հայ դրամատիկ. դերասանական ընկերութիւնը բարեհաճ մասնակցութեամբ տ. Մ., օր. Լ. և պ. Ց. Չմչկեանների և մասնակցութեամբ յայտնի դերասանուհի տ. *Սիրանոյշի* և տ. Մայսուրեանցի կը ներկայացնէ

I

ԿԵԱՆՔԻ ԱՐԺԷՔԸ

Դրամա 4 գործող. Նէմիրովիչ-Դանչէնկոյի., թարգմ. Ա. Մուրադբէգեանի

II

ԱԴԱՄ ՈՒ ԵՒԱ

Վոդեվիլ 2 գործող. Նակոլլեի, թարգմ. Ա. Վրոյրի

Տեղերի գինը սովորականն է։ Տոմսակները ծախւում են միմիայն կասայում։ Սկիզբն երեկոյեան ժամը ճիշտ 8 ին։

(575) 2 - 2

ՎԱՃԱՌՈՒՄ Է

(Վէննայում տպուած)

«ՉԷՅԹՈՒՆԻ ԱՆՑԵԼԸՆ ԵՒ ՆԵՐԿԱՅԸՆ»

ԳԻՐՔԸ

Կիլիկիայի քարտէզով, Չէյթունի յատակագծով, Չէյթունի տեսարանով և զէյթունցի կտրճի պատկերով։

Գինն է ճանապարհածախսով 1 ր. 75 կ.

Դիմել՝—Тифлисъ, Гаусту Галустьяну, Лорисмеликовская № 11.

(566) 5—5

!ԶԳՈՒՇԱՑԵԼԻՔ ԿԵՂԾՈՒՄՆԵՐԻՑ!

ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ

ՈՍԿԵՀՈՐԱԿԻ ԾՈՒԹՐԻՆԻ

Օ Ճ Ա Ռ

ԴԵՂԱՏՈՒՐԾ

Գ. Ֆ. ԻՒՐԳԵՆՍԻ

Ոչնչացնում է մուները, արևից այրուածքը, դէղին բծերը, հլուկզները, բշտիկները և պղպում է աւելորդ քրտինքը։ Առաջարկւում է որպէս արդուզարդի անուշահոտ բարձր որակութեան օճառ։

Մի կտորի գինը 50 կ., ½ կտորին 30 կ.։ Վաճառւում է բոլոր ամենալաւ դեղատներում և դեղատնային խանութներում։

Գլխաւոր պահեստը բոլոր Ռուսիայի համար Գ. Ֆ. Իւրգենսի մօտ, Մոսկուայում։

(М.) № 192764 24—6

МЫЛО БРЮЛАЯ СИРЕНЬ
МЫЛО ВІОЛА ВІОЛЕТТА
МЫЛО РОЗА РОЗИТА
№4711
МЫЛО ОРИВІОЛА
МЫЛО „LA BARONESSE“
MbIЛО „LILY of THE VALLEY“
ПРІОБРѢЛИ БЛАГОДАРЯ СВОЕМУ ВЫДАЮЩЕМУСЯ КАЧЕСТВУ И ЧУДНОМУ ЗАПАХУ БОЛЬШУЮ ПОПУЛЯРНОСТЬ СРЕДИ ПУБЛИКИ.

(М.) № 4 27

ՄՕՏ ՕՐԵՐԻՍ ԼՈՅՍ Է ՏԵՍՆԵԼՈՒ

ՓԱՐԻԶԻ ԿԱՐՈԶՆԵՐ

ԳԻՆՆ Է 1 ՐՈՒԲԼԻ

Քահանաները և իմ նախկին աշակերտները կարող են ամենայն սիրով ձրի ստանալ օրինակները, ուղարկելով միայն պոստի ծախք (10 կոպ.)։

Դրամաճառները կըստանան 40% զիջում, եթէ կանխաւ վճարին գինը և առնուազն 10 օրինակ պատուիրեն։

Հասցէս.— Св. Эчміадзинъ. Типографическому Комитету. Съ передачею
(576) 3—2 С. М. *Սեդրակ Մանդինեան*

Лучшія аттестаціи отъ учебнаго начальства.

За успѣшныя занятія благодарности

Преподав. ведется по совств. сочиненіямъ

И. Я. БРОНЪ-ФОНЪ-БРЕННЕРЪ

преподаетъ

Полный курсъ БУХГАЛТЕРІИ

ПРЕДМЕТЫ ЗАНЯТІЙ:

1) Бухгалтерія (двойная италіянская), 2) Коммерческая ариѳметика 3) Коммерческая экономія. 4) Ариѳметика на счетахъ, 4) Торговыя и вексельныя узаконенія и 5) Коммерческая корреспонденція.

Курсъ 3-хъ-мѣсячный. Занятія ежедневныя. Плата за курсъ 60 руб. Ручательство и гарантія за успѣхи. Болѣе 1000 окончившихъ курсъ. Михайловская № 71.

Собственный методъ преподаванія по собственнымъ сочиненіямъ, продающимся во всѣхъ книжныхъ магазинахъ.

Занятія съ 1-го числа

480) Годъ занятій одинадцатый 100—30

СԱՆԱՏՈՓԵՆ

ԱՄՐԱՊՆԴՈՂ ԴԵՂ,

ՈՐ ԲԺԻՇԿՆԵՐԸ ՉԵՐ▪ԱԳԻՆՈՍ ԱԲԱԶԱՐԿՈՒՄ ԵՆ

Գոյած եղ իբրև անկարար միջոց ստամոքսի և աղիքների ցաւի ժամանակ, երեխանց սննդառութեան խանգարման ժամանակ, աւժասպաս անող հիւանդութիւններից առողջանալիս, և իբրև սնունդը աստակացնող միջոց ծիծ տուող մայրերի համար։ Այս բանը

ՓԱՌԱՒՈՐԱՊԷՍ

Հաստատել են գիտնական մանրամասն հետազօտութիւններով պրոֆ. v. BERGMANN, EULENBURG, TOBOLD Բերլինի համալսարանի կլինիկներում, պրոֆ. v SCHRÖTTER Վէննայի համալսարանի ներքին հիւանդութիւնների կլինիկի III բաժանմունքում, պրոֆ. v. FRÜHWALD Վէննայի մօտ գտնուած երեխանց բուժարանում և այլն և այլն։

Պատրաստում է BAUER & CiE ֆիրման, Բերլին, O. S. 16.

Վաճառւում է դեղատներում, դեղատնային խանութներում և դրոգիստների մօտ։

Փիրմայի գլխաւոր ներկայացուցիչների հասցէները

МОСКВА,
А. ІОРКОВСКІЙ, Варварка, д. Т-ва Викулы Морозова

С. ПЕТЕРБУРГЪ,
Э. ГРУБЕ, насл. В. О. Вознесенскій пер. д. 5.

Իսկականը պարտնակւում է միմիայն ռուսական ինքնուրոյն փաթեթի մէջ !!!
(М.) 28918. 3—2

Կառավարիչն „ԼԱՆՈԼԻՆ“

«ՊԱՐՓԻՒՄԵՐԻՑԻ ԱԼԵՔՍԱՆԴՐԱՑՈՒԻՑ Ի. ԳՈԼԼԵՆԴԵՐ»

ՄՈՒԵՏՐԱԿԱՆ ՏՈՒՆ

Պետերբուրգում, Разъѣзжая ул., № 13

Արդուզարդի չէզոք սապոն բարձր որակութեան՝ գինը 30 կ.։ Ստանալ կարելի է բոլոր դեղատներում և կոզմետ. խանութներում։ *Թիֆլիսում և Բազուում*—Դեղատնային ապրանքների առևտրի կովկասեան ընկերութեան մէջ։

(М) № 9514 5—2

СЕКРЕТЪ КРАСОТЫ
ГЛИЦЕРО-ВАЗЕЛИНОВОЕ МЫЛО МОЛОДОСТИ
А. СІУ и К° МОСКВА. 20 коп. кус.

(М.) 168632 6—6

Дзв. цензурою Тифлисъ, Марта 15-го дня 1901 г. *Տպարան Ա. Ի. Պետրովի* Типографія А. И. Петрова, Голов. пр., № 12 Телефонъ 387